



կատաղի բոյս մը . — ի Վիրկինիա կայ յատուկ տեսակ մի կա-
կիար (Acacia) որ Պատկառուկի ամենայն յատկարար երևոյթքն
մեզ կը ներկայացնէ : Երկուք և կէս մետք բարձր է և ուժգին աճում
մ'ունի . Հազի՞ թէ կը բումին տերեւն՝ դեռ իրենք իրենց վրայ ծալ-
լուած են , կը զգան , և եթէ գալինք , կարծես թէ բոյսն կը կրէ : Իւր
այս զգայականութիւնը դեռ աւելի կ'առաւելու եթէ իւր տեղէն զին-
քը փոխադրենք . Ամերիկեան պարտիզանք կ'ըսեն թէ նոյն միջոց
այս բայսն գլուխար կը կորացնեցընէ : Փոխադրելով վերստին իւր տե-
ղը , բոյր տերեւները կ'ուղղին , և կատաղի կատուաց բուրդին նման
կը բատմին . բոյրը ծառը կը ցնցի՝ իւր թէ գողար , և անախորդ գո-
րաւոր հոտ մի կ'արձակէ՝ բոժոժաւոր օձերու հոտոյն նման : Այս հո-
տը այնքան սաստիկ է , որ հանդիպած միջոց պէտք է բանալ անհրա-
ժեշտ պատուհանքն և գոները բնակութեանց կամ՝ ծաղկանոցաց
ուր կը պահուի այս կակիան : Յետոյ կարեոր է գոնեա ժամ մի՞ ո՞ր
այս բայսն հանդարտի և իւր ճիւղերն և տերեւն իրենց բնական զիր-
քըն առնուն :

Ափրիկեան մրցիւնք որք նիզակները բունաշորելու կը գործա-
ծուրին . — Սթէնիֆ Ափրիկոյ ներսերն ըրած իւր յետին ճանապար-
հորդութեանը միջոց , մեծաւ զարմացմամբ լեցուեցաւ , տեսնելով
թունաւորեալ նիզակաց արդիւնքներն՝ զորու նոյն երկրին չնդիկ բնա-
կիչքն սովորական կերպով կը գործածէին . այս նիզակներէ ստա-
ցուած նոյն իսկ ամենաթեթև վէրքն անհրաժեշտ մահ կը պատճառէ :
Ճանապարհորդն հետաքրքրութեամբ լեցուած , ուղելով իմանալ թէ
ինչ նիւթ էր որով կը թունաւորէին այս նիզակքն , իմացաւ որ հոն
նոյն երկրին մէջ գտնուող կարմիր մրջիններէ զայն կը հանէին : Զա-
սոնք կը չորցնեն , կը փոշիացնեն և արմափ իւղոյն մէջ կ'եփեն . նոյն
իւղով կ'օծեն նիզակաց փայտեայ ծայրերն , և այսպէսով նոյն երկրաց
վայրենի բնակիչքն ահաւոր զէնք մի կ'ունենան ձեռքերնին : Հնդիկք՝
խոր անտառաց մէջ կը վառեն կրակը և հոն կը պատրաստեն այս մա-
հացու թոյնը , որով մինչեւ հսկայածեն փղերն իսկ կը սպաննեն :

Անկիզելի փայտ ունենալ, պէտք է լուծել ջրով ջրոյ մէջ ծծմբատ զնկոյ	- Sulfate de zinc -	կրամ 27
« կալցոյ	« « potassium -	« 15
« պաղեղածնի -	« « aluminium -	« 22
թթուուկ մագնածնի - oxide de manganese -		« 15

Այս լուծման վրայ յաւելու կամաց կամաց 15 կրամ ծծմբական
թթուուկ - acide sulfurique - թետոյ ընկղմելու է փայտը այս ջերմ
լուծման մէջ երեք ժամու չափ. հանելնէս վերջը կը տենինք որ կը-
րակի մէջ ձգելով չափը:

Կետ ձկանց շնչառուքիւնն. — Արդէն իսկ ծանօթ էր թէ կէտերն
կրնան ժամանակ մի ջրոց մէջ ընկղմած կենալ, առանց բարձրա-
նալու ջրոց երեսն շնչառութեան համար. սակայն յայտնի չէր բո-
լորովին ժամանակին երկարութիւնը: Քուչէնթալ, իւր յետին ճա-
նապարհորդութեանցը միջոց հիւսիսային ծովերուն մէջ, հաստատեց
որ սպիտակ կէտ մը 45 վայրկան անընդհատ և հանգստեամբ կե-
ցաւ ջրոյ տակ:

Հուսաննկարչորեան ծառայող կողմնացոյց (boussole). — Լուսա-
նկարի պարապոզ անձանց համար ամենակարևոր է դիտնալ սոսոյդ
ժամն, թէ երբ յարմարագոյն լցոյ կ'ունենան զանազան կոթողներ,
յիշտանկարանք, աւերակք, գաշտորայք, զորս կ'ուզեն լուսանկարել:
Լուսանկարչութեան ժառայող կողմնացոյցն կը ցուցնէ իրենց ժամը
և ժամանակը: Ամենաթեթէ գործի մ'է՝ որ ժամացոյցի շղթայէն և
կրնայ կախութիւն: Գործածելու համար պէտք է բռնել զայն հորիզո-
նական գրիկք՝ տալով օղակին լուսանկարել ուզուած ուստանին
ուղղութիւնը. նոյն միջոց շարժուն ասեղ մը կը սկսի գործւցն վրայ
ծածանիլ, և ապա կը կենայ անշարժ: Սղակին հակադիր կեցող
թիւերն կը ցուցնեն ժամը՝ յորում դիմակաց առարկան պիտի լու-
սաւորուի. իսկ ցուցակին նշանած թիւերն կը ցուցնեն ժամերը՝ յորս
կողմնակի պիտի լուսաւորուի:

Դորինակերպ (Fluoroforme). — Այս արդիւնքս առաջին անգամ
Մէսլան ստացաւ: Ե անդոյն կազմի, ախորժելի հոտով գրեթէ նման
քլորակերպի (chloroform). Հյարեր զապակի, և դժուարաւ կը
վասի՝ յառաջ բերելով թթուուտ ծորինաջրածնական (acide fluor-
hydrique): 40 մինուրտ ճնշմամբ և 20° բարեխառնութեամբ 'ի
հեղուկ կը փախարկի:

Ճանձերով շինուած բուշդ . — Մինչև ցարդ ճանճերն չէին ունեցած օգտակար գործածութիւն մի, սակայն կ'որեւի թէ հասեր է ժամանակն զանոնք ևս օգտակար իրաց գործածելու . վասն զի կ'ընթեռնունք գաղղիական լրացրի մի մէջ թէ ասոնցմով ոչ միայն զըրելու թղթեր կը շինեն, այլ նաև 12 հարիւրորդամետր հաստութեամբ ստուարաթուղթք . Այս ստուարաթղթերս շատ դիմացկուն են, զորոնք՝ ընտիր նարակաւ կ'օծեն . ասոնցմով կը շինեն կահ կարասիներ, գաներ և մինչև իսկ շողեշարժ մեքենայից անիւներ . ի Պրէզյաւ շինած են հնոցներ, ջրոյ տաշտեր և խոհանոցի անօթներ :

Արուեստական քար . — Գտեր են արդ եղանակ մի որ փայտի սղցուկով և փոշոյ վերածուած հրակիվեալ յագնեսիայով կը պատրաստեն կարծրագոյն արուեստական քար մը՝ անկիզանելի և անթափանցիկ 'ի ջրոյ : կը յուսացուի թէ շատ տեսակ օգտակար գործածութիւններ պիտի ունենայ այս քարս :

Աղանձումն (torréfaction) արրանյ . — Լը թիւրք տէ Ռօզիէ հնարեց նոր եղանակ մը աղանձման սրբածոյ, որ կ'արդելու մեծաքանակ կորուսոր սրճիսի (caféine) և սրճոնի (caféone), որք սովորական եղանակօք կը ցնդին : Յատուկ գործուով մը կը ստանան այս արդիւնքը՝ խտացնելով այն գոլրշիները ուրիշ ընդունարանի մի մէջ ուր աղանձեալ սրճին օգտակար սկզբունքները կը հաւաքին : Այս հանճարեղ գիւտս արդէն իսկ ընդունելի եղած է բազմաթիւ սրբածոյ գործատանց մէջ :

Խնայողական միջոցով ստացուած վարդեչոր . — Վարդեջուր ստանալու համար թօրեցուցիչ գործուոյ պէտք չկայ, այլ որ և է անօթ մի բաւական կը համարուի, որոյ մէջ զնելով վարդերը, կը ընունվան այնշափ ինչ քանակ ջրոյ որ մասամբ միայն թանայ այս վարդերս . կը յաւելուն թթուուտ ծծմբական (acide sulfurique) 5-6 կրամ, և այսպէսով պատրաստուած հեղանիւթոյն մէջ կը թրմեն վարդերը . զանոնք լաւ մի շաղրւելէ վերջ, նոյն հեղանիւթոյն մէջ կը ձգեն ութ օր : Եթուոյ կը հանեն և կը ընուն կտաւի մը վրայ, կը ճմճեն և կը հաւաքեն ելած հեղանիւթը : Այսպէսով ստացուած վարդեջուրը ոչ միայն վարդին հոտն ունի, այլ նաև նորա գոյնը :

Քանի՞ տեսակք բուշդ կը ձանցուին մինչև ցարդ . — Այսուան օրս եւրոպիոյ մէջ դրեթէ 120, 000 տեսակք բոյս կը գարմանուին . Ամերիկայ գտնուելին վերջ 2345 նոր տեսակք գտնուեցան . Ավրիկայ եղերքն ամբողջ պատրաստէ վերջ 7080 տեսակ նոր բոյս ճանշցուեցան : Զինաստանէ, Հնդկաստանէ և նոր Հոլանդաստանէ քանի մի հազարներ ելան :

Խոնաշորեան ազդեցորիշնը կազերռ շուսաշորիչ կարողութեան վրայ. — Արգեօք խոնաւութիւնը կազերռ լուսաւորիչ կարութեան վրայ ազգեցութիւն ունի թէ ոչ, քիչ անգամ խնդրոյ նիւթեղած է, Դիտուած է ստէպ, որ կազերռ լցոսը շատ աւելի տկար կ'ըլլայ՝ երբ օդը յագեալ է խոնաւութեամբ. Այս միջոցներս կազերռ մասին խոհական փորձեր ըրին, նախ վառելով չոր օդոյ մէջ, և ապարարձրագոյն բարեխառութեամբ յագեալ օդոյ մէջ. և յայտնապէս տեսնուեցաւ որ կազերռուն լցոսը կը նուազէր զգալի կերպով խոնաւութեամբ յագեալ մժնուորտի մէջ. Այսպէս կազի լամբար մը իւր լուսաւորիչ կարողութիւնը միշտ նոյն կը պահէ չոր օդոյ մէջ, մինչդեռ խոնաւութեամբ յագեալ օդոյ մէջ կը կորսնցունէ 44 առ 100 :

Չոր խոսոյն յանկարնական քոնկեղուն պատճառը. — Քոհն, հոչակաւոր ուուոցիչը, յետ բազմաթիւ և երկար փորձերու հաստատեց, թէ խոնաւ չոր խոսոյն ըստ բաւականի տաքնալն, որով կարենայ յանկարծական բռնիլ, սրնկէ մը յառաջ կու գար. Այս սունկն է խանձուու ցեղաձևն (Aerpergillus fumigatus), որ զգարին տաքցունելով կը ծլեցնէ և հետևաբար կ'ապականէ և անպատուղ կ'ընէ.

Այս փարբիկ բողբոջին չնչառութեամբ, որ է ըսել օսլային (amidon) և միւս ջրաբնածխուկներու (hydrocarbures) կիզմամբ, որով տիտաղական (diastase) խմորը կը փունարկի 'ի կասկիտ (maltose). և յաջիտ (dextrine), բարեխառութիւնն մինչև 40° կը բարձրանայ. և կրնայ մինչև 60° ևս հասնիլ վասն զի խանձուու ցեղաձևն կը գործէ երբ խմոր, և այս վիճակի մէջ կը բորբոքէ խոկոյն ջրածխածնուկները.

Թէ ո՞քան աճուխ կը մտնէ 'ի լուսորա: — Ամենայն ոք գիտէ թէ Անգլիա ուրիշ ամէն աշխարհներէն աւելի կը սպառէ և կ'արտադրէ հանքածուխը, որ իւր անթիւ արուեստից և գործատանց համար ամենակարեւոր է: Յայտնի է, թէ Լոնտրա լինելով առաջին նաւահանց գիտա Միացեալ-Գետութեան, ինչպէս նաև բոլոր աշխարհի, գրեթէ անդ կը կերպուանայ ածխին բովանդակ վաճառականութիւնն. ուստի և շատ հետաքրքրական է գիտնալ, թէ ո՞րչափ քանակութեամբ հանքածուխն կ'ընդունի արգեօք այս նաւահանգիստս : Բաւական է զընել աստ մէկ ամսոյ միայն հաշիւն կամ քանակը, և անկէց զիւրին է հաշուել և տեսնալ թէ ինչ ահագին վաճառականական շարժումն պէտք է լինի ամբողջ տարւոյն մէջ, Անցեալ տարի Սեպտեմբեր ամսոյն, թէ շոգեկառօք և թէ ուրիշ միջոցներով՝ 656 154 տակառաշափ (tonne) հանքածուխ հասան 'ի լոնտրա, իսկ ծովէն՝ 349 774 տակառաշափ. ուստի մէկ ամսեան մէջ ամբողջական հաշիւն է՝ 1,005, 928 կամ մէկ միլիոնէն աւելի. որով առ իւրաքանչիւր օք կը լինի հա-

շիւն 32 534 տակառաշաբի ածուխ : Այս հանքածխոյս մէկ մասն կ'ըս-
պառի քաղաքին մէջ անթիւ գործատանց մէջ, իսկ մեծագոյն մասն
ուրիշ տեղեր կը փոխադրուին .

Բուշոց լուսանադարձ (sélenétoprique) յատկուրիւնն . — Ասկէ 7
տարի առաջ, Պ. Միւսէ ուսուցիչ կրթնոպալի բարձրագոյն վարժարանի՝
հրատարակեց իւր մէկ դիտողութիւնը, թէ նորաբողոքի բայսերն ըզ-
դալի կերպով կը գառնան դէպ 'ի լուսին, երբ գեղեցիկ գիշերուան
մը մէջ պայծառ լուսով կը փայլի նաև Սակայն բուսաբանք բացէ 'ի
բաց մերժելով այս դիտողութիւնն, Պ. Միւսէ ստիպուեցաւ նորանոր
փորձերով հաստատել զայն . ուստի անցեալ տարի Յուլիս և Օգոս-
տոս ամիսներուն, պայծառ գիշերներու մէջ այլ և այլ անգամ կըրկ-
նեց իւր փորձերը . և իւր այս դիտողութեանց տեղն ընտրեց Ցոֆի-
նեան - Ալպեանց մէջ գրեթէ 1000 մետր բարձրութեան վրայ, ուր
ճոխ բուսականութիւնն էր կը տեսնուէր իրիկուան դէմ, բուսոց ցողուն
ներն ուղիղ կերպով դէպ 'ի վեր բարձրացած էին . և յետ այլ և այլ
և երկար զննորութեանց տեսաւ որ լուսնին պայծառ լուսովը միշտ
դէպ 'ի նա ինքն կ'ուղղուին : Այսուհետեւ ամենասույզ է այս երնոյ-
թըս, և կը կոչուի լուսնադարձիւն (sélenétopisme) :

Գերմանական երկարուղիք . — Գերմանիոյ երկաթուղեաց ցան-
ցին (réseau) տարածութիւնն է 39, 808 քիլոմետր, սրով կը համե-
մատի 7ուր, 23 առ 100 քիլոմետր քառակուսի տարածութիւն . մինչ-
դեռ այս համեմատութիւնս Գաղղիոյ մէջ ճռ, 30 է, իսկ Անգղիոյ
մէջ 9ու, 8. Հատ ամբողջական հաջուոց 1887 - 1888 տարւոյն, այս
գերմանական երկաթուղեաց ցանցն կը բովանդակէր 6648 կայարան՝
12 841 շոգեշարժ գործիներ, 23 703 ճանապարհորդաց կառքեր,
և 1587 թղթատար կառքեր : Դարձեալ միենոյն հաշուէն կը դիտ-
ցուի, թէ 345 994 747 ճանապարհորդաց և 178 844 667 տակա-
ռաշաբի վաճառուց փոխադրութիւն եղեր է նոյն տարւոյն մէջ :

